

## ՏԵՍԱՐԱՆՔ ԵՒՐՈՊԱ. 8


ՓԱԼԵ-ՌԱԿԱՑԱԼ.

Լուդովիկոս ՖՖ Գաղղիոյ թագաւորը տկար մարդ մը ըլլալուն՝ տէրութիւնը անկարգութեամբ լցուեցաւ, եւ մեծամեծք իրարու վրայ նախանձելով՝ մեկզմէկ կրջարդէին, երբեմն ալ թագաւորին դէմ կըմիաբանէին :

Այս անկարգութեանց առջեւն առնելու համար Ռիշլիէ կարդինալին նման մեկը պէտք էր.

իր ատենի ամենէն անուանի ճարտարապետն էր, 1636ին հոյակապ պալատը լմընցաւ եւ ըստեցաւ Պալատ Ռիշլիէ (Փալէ-Ռիշլիէ) եւ յետոյ Պալատ Կարդինալի (Փալէ-Քարտինալ) :

Այն շենքին ներսը հրաշալի կերպով զարդարուեցաւ. տեսնելու արժանի էր երեւելի արանց նանդիսարանը, յորում Գաղղիոյ հոչակաւոր



Փալէ-Ռիշլիէ

ամիկայ առաջին ոստիկան ըլլալուն պէս անսաման իշխանութիւն մը ձեռք առաւ եւ զամենքը դողացուց : Մեծազօր իշխանութեանը նևու անբաւ նարատութիւն ալ դիմելով, ուզեց ամեն տեսակ փառք ու պատի ունենալ. զիտութիւններն ու զեղարուեստները պաշտպանեց, թագաւորական Տպագրատունը նաստատեց, Գաղղիոյ ձեմարանը հիմնեց, Սորպոնը նորէն շինեց, Բուսարանական Պարտէզը կարգաւորեց եւ քաւրոններ բացաւ :

Հասարակաց շենքերէն ետքը իր անձին համար ալ առանձին բնակարան մը շինել տուաւ թագաւորական Լուվր ու Թիվլիլը պալատներուն մէջտեղը. 1629ին անոր հիմը ձգեց Լըմերսիէ, որ

մարդիկներէն քսանընինգ նոգույ կինդանազիրները նկարուած էին նոյն ատենի մեծանամբա պատկերանաններէն. անոնցմէ զատ կային նաև շատ մը հին կիսանդրիններ :

Մատուռ մը եւ երկու քեատրոն ալ կար մէջը. մատրան բոյոր զարդերը մեծանարուատ բաներ էին, ու խորանին սպասները զուտ քափծու ոսկի՝ ծանրազին գոհարներով ու աղամանդներով զարդարուած : Թէատրոններին մեկը 600 հոգի կառներ, միւսը 3,000 հոգի :

Ռիշլիէ 1639ին փառասիրութեան համար իր պալատը թագաւորին ընծայ տուաւ, բայց անիկայ չկրցաւ մէջը բնակիլ. վասն զի Ռիշլիէին մահուանէն ետքը ինքն ալ շատ չապրեցաւ .

1642ին դեկտեմբերի 4ին մեռաւ Ռիշըլիէ. յաջորդ տարին ալ ինքը Լուդովիկոս :

Աննա Ալեքսանդրին որ բազաւորութեան խնամակալն էր, 1643ին իր դեռահասակ որդւոյն հետ Լուվրը բողուց ու գնաց նոն բնակեցաւ, որ այն ատենէն Փալէ-Ռուայալ' այսինքն Թագաւորական Պալատ ըսուեցաւ : Նոյն պալատին մէջ բնակեցաւ նաեւ 1652ին Կարոլոս Առաջնոյն կինը Հենրիկէ (Հանրիէր) : Ետքը 1661ին Լուդովիկոս ժԴ զայն իր եղբօրը Օոլեանի Փիլիպոս դքսին

արեւանման լուսովը գիշերները մարդ մէջը պտըտած ատենը վերէն, վարէն, չորս կողմէն ինքինքը կրտեսնէ. հոն օտարականք իրարու ժամադիր կրպան . հոն, մանաւանդ ձմեռները, երեկոյեան ճաշերնէն ետեւ վեր վար կըքալեն իրը քէ մոգական բապտերի մը մէջ ըլլային, ինչպէս որ մեր դրած պատկերն ալ կերեւայ :

Անա այն գեղատեսիլ խանութներուն պատճառաւ է որ Փալէ-Ռուայալին անունը բոլոր աշխարհ տարածուած է, և օտարական մը չկայ



Կալերի տ' Օոլեան

տուաւ, որ 1692ին հոն գնաց բնակեցաւ ու մէջը շատ փոփոխութիւններ ըրաւ :

Ետքերը հետզինտէ ընդարձակեցաւ պարատը, պարտեզին չորս կողմը մէկ մէկ քեւեր շինուեցան՝ գեղեցիկ ու հարուստ կրպակներով, հայեապատ ոսկեկեղուն սրճարաններով, մաքուր ճաշարաններով ու կամարակապ մեմելիօք զարդարուած : Այն մեմելիաց ամենէն գեղեցիկն է հանդիսարան Օոլեանի (Կալերի տ' Օոլեան) ըսուածը, որ 1829ին աւարտեցաւ, ասոր բարձրաբերձ ձեղուննու պատերը ապակիով պատած են, այնպէս որ կազերու

որ Փարիզ գայ ու այն խանութներուն մէկին բան մը չգնէ, որչափ ալ անոնք բանկազնոյ վաճառնեն ապրանքնին :

Հիմա բուն պալատին մէջ մեծին նախուենի եղբայրը Հերոնիմոս իշխանը կընսափ :

Օոլեանի հանդիսարաններ ելլելուզ պէս առջեւդ կելլէ պարտեզն որ գուգահեռագիծ մի է՝ իրաքանչիւր կողմը երկու կարգ հովանաւոր ծառեր տնկուած. մէշտեղը 20 մերը տրամագծով աւագան մը ունի. անոր երկու ծայրն ալ վանդակապատ մարգագետիններ՝ գոյնզգոյն ծաղկօք,

նորատունկ մոլարգենեօք ու քանի մը արձաններով զարդարեալ : Այն արձաններէն մէկուն ետեւը կրանիթ կորողի մը վրայ կեցած է Փալէ-Ռուայալի հոչակաւոր հրետաժամացոյցը (canon-horloge) : Պայծառօր մը չըպար որ կեսօրուան մօտ այն փոքրիկ հրագենքին ջորս դին դատարկաշրջիկ կամ նետաքրքիր մարդկան խումբ մը պատած չըպայ, որ անդադար կըսեն . — Պիտի նետուի . Նետուեցաւ . Պիտի չնետուի . Կեսօր է . Կեսօրն անցաւ . Ենջու չնետուիր, պայծառ արեւ կայ : — Եւ շատ անգամ դեռ խօսքը բերաննին եղած ատենը յանկարծ հրետը շառաշմամբ կընետուի եւ անհամբեր սպասողները ուրախութեան նշաններ եւ հաճու-

թեան ձայներ կընանեն : Հրետին մեծութիւնը երկու տասնամերը երկայնուրիւն ունի . ամէն օր վառօդով հասարակ հրետի մը պէս կըլեցընեն . ծակին վրայ կրկնակորներդ ոսպնաձեւ մը հաստատուած է . Եւ որովհետեւ ձիշդ միջօրեական գծին տակն է, արեւը կեսօրն հոն հասնելուն պէս՝ ճառագայթները ոսպնաձեւին վրայ կըզարնեն կրտաքրընեն, ու վառօդը բռնկելով հրետը կընետուի : Բայց ասով միշտ կեսօրն անվրէալ չիմացուիր, վասն զի շատ անգամ վառօդը անձրեւ կամ նաեւ պարզ օդին խոնաւուրենեն բրջելով՝ շուտ մը չվառիր :

#### ԲԺՇԿՈՒԹԻՒՆ Ի ՏԱՃԿԱՍՏԱՆ ՅԱՄԻՆ 1855 ։

Տաճկաստանի մէջ շատ տեսակ բժիշկներ կան : Նախ եւ առաջ քրիստոնեայ բժիշկներ . ասոնց շատը եւրոպայի համալսարաններուն մէջ կըրքուած գիտուն մարդիկ են, եւ Տէրութեան մեծամեծ քաղաքներուն մէջ կըրնակին : Որովհետեւ շատը ֆուանկ՝ այսինքն Գաղղիացի կամ Գերմանացի են, շատ անգամ եղած է որ Տաճկըներուն մէջ տգետները բժիշկ կըրկարծն որ եւ իցէ եւրոպացիի հագուստ ունեցող մարդը : Ասոր համար շատ եւրոպացիներ որ իրենց երկրին մէջ բժշկութեան այրութենն ալ չէին գիտեր՝ Տաճկաստանի մէջ բժշկի անուն հաներ են որ ստակ վաստըկին, եւ կամ համարձակ ու անվախ կեանք մը անցընեն : Մայրացիին մէկը որ Քորքու կողմին մէջ նամակ բամնող էր, Տաճկաց բանակին մէջ՝ բժիշկ է : Նափուենի բանակին բմբկանարաց հրամանատարներն մէկը Զմիւնիոյ մէջ բժշկութիւն կընէ ու ամենուն առջեւն ալ մեծ պատիւոնի : Քրիստոնեայ բժիշկներէն վերջը յոյն եւ նրեայ բժիշկները կուգան . եւ այս կարզը դիպուածական բան չէ, հասարակաց կարծիքովը որոշուած է : Հրեայ բժիշկները շուկաներուն մէջ ամեն տեսակ անուշահուա եղերով դեղեր կը-

ծախսեն . ոմանք ալ շուկային մէջ քալելով կըպոռան թէ անա բժիշկը կանցնէ : Ատեն ատեն Տաճկին մէկը տնեն դուրս կելլէ, թեւը անոնց կերկընցունէ որ երակը նային, անոնք ալ փոշի մը կամ դեղահատ մը կուտան որ հիւանդը իրենց առջին կըլլէ :

Եանեայի կուսակալութեան մէջ պզտիկ ժողովուրդ մը կայ որ թէ վաճառականուրիւն կընէ : Եւ թէ բժշկութիւն, եւ այս արհեստները որդոց որդի կաւանդէ . գրեքէ բոլոր եւրոպական Տաճկաստանին բժիշկները ասոնցմէ են : Տաճկի մը համար վարպետ բժիշկը այն է որ երակը նայելուն պէս՝ իսկոյն դեղ մը կապսպըքէ ու հիւանդութեան որչափ ատեն քշելիքը կըսէ . ուրիշ որ եւ իցէ հարցմունք կամ քննուրիւն որ ընէ՝ տգիտութեանը նշան կըսեպուի : Օփիւնհայմ բժիշկը որ երեք տարի Տաճկաստան կեցեր է իրեւ եպարքուին բժիշկ, Քեանեա Պէյին կնոշը հիւանդութեան ատեն անոր ըրած այցելուրիւնը կըպատմէ . « Հարեմի դուռը բացուեցաւ, կըսէ, ու « զիս ներսի պարտեզին մէջ սպասեցուին . քիչ « ատենէն ուրիշ դուռ մըն ալ բացուեցաւ, եւ « երեսը յաջակ ձգած կին մը զիս ներս առաւ, « որ կանանցի վերակացուն է եղեր : Աւրիշ « պարտեզէ մը անցուց ու բուն կանանցը տաւ « բաւ զիս, ուր տեղ շատ մը տղաք եւ ձերմակ « ու սև գերիներ կային, եւ վարագոյններուն « ետեւեն գողի պէս ինծի կընայէին : Վերջապէս « հիւանդին սենեակը մտայ որ բարձերու վրայ « պառկած էր, եւ ոտքէն մինչեւ զլուխը այնալեւ

<sup>1</sup> Վերնագրոյ բուականնեն ալ կիմացուի որ այս հատուածը քանանուերկու տարի առաջ գրուած ըլլալուն՝ զարմանք չէ որ հիմականան Տաճկաստանի բժիշկներուն վհանին բոլորին յարմար չերնանայ : Մակայն այս հատուածը միայն Կոստանդնուպոլսու համար գրուած ալ պէտք չէ հասկընալ, հասարութեանը Տաճկաստանի :